

Ս Ի Ռ Ա

ԺԳ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1939

♦ Օ Կ Ո Ս Տ Ո Ս ♦

ԹԻՒ 8

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ՀՈԳԵԻՈՐ ՀՈՒԶՁՔԸ

Ս. Յակոբեանց Միարանութիւնը անգամ մը եւս կը բերկվի, ձեռնադրութեամբ Ընծայարանի վեց Արեղաներուն։ Լուսահողի Պատրիարքի կեանքի վերջալոյսին զուգագէպ այս հոգեւոր հունձքը, աւելի քան սիրելի էր իրեն, եւ ինք տարուան սկիզբէն քաղցր յոյսերով սպասում ունէր այս ցանկալի օրուան։ մահը զրկեց զինք եւ իր որբացած աշակերտները այդ ուղախութենէն։

Կը միսիթարուինք սակայն մեր այս տրտմախառն զգացումներուն մէջ, վասն զի ինչպէս Ս. Յակոբեանց Աթոռը, նոյնական նաեւ նորընծաները, յանձին նոր Գահակալին գտած են արդէն իրենց հովանէն ու Հայրը, անխոնջ գործակից նախորդ երկու Պատրիարքներուն, եւ սրտեռանդն մշակը այս Հաստատութեան եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ պայծառութեան եւ բարգաւաճման։

Մեր վեց նորընծաները, որոնք հոգեւոր ծառայութեան կը նուիրեն իրենց թարմատի կեանքը, կուտան մեր ժողովուրդի ամենէն խնարն՝ բայց բեղմաւոր խաւերէն։ Անոնց անմեղ բայց զիտակից մանկութիւնը թէեւ չէ քալած արեան եւ կորուստի ուղիներէն, սակայն տեսած ու զգացած են այդ աւելին կնիքով դրոշմուած իրականութիւնը այս Եկեղեցին ու ցեղին, եւ իրենց զգայուն եւ բարի հոգին՝ առաջին օրէն տոզորուած է նուիրումի եւ զոհողութեան խորունկ զգացումով հանդէպ Մայքրնի Եկեղեցւոյ եւ Ազգի ծառայութեան, որնց համար դարերով հալածուած ու նահատակուած էին իրենց նախնիք։ Ցեղին Գողդոթայի ճամբան վրայ ծնած այս աղնի հայորդիներուն համար կարելի չէր անշուշտ անտարբերութեամբ վերաբերի Եղերական անցեալի մը նաւարեկութենէն խլուած մեր այն հարստութեան ու արժէքին հանդէպ, որ Հայ Եկեղեցին է։ Ուզեցին զինուորազրուիլ անոր, այն իրական զգացումով թէ Ճմարիկ հայու պարտք մը կը կատարեն, լուսաւորելու, ոգեւորելու, եւ ապրեցնելու, մուլթի, մորմոքի, եւ մահացումի մատնուած հաւաքականութիւն մը, որ տակաւ կը զգայ թէ իր զոյութեան զառիթափին վրայ կը գտնուի, եւ լոյսին զալու շարժումներ կը փորձէ։

Եռորջ եօթը տարիներու իրենց դպրոցական պատրաստութեան բեղուն շրջանը անցաւ Ս. Յակոբեանց կրօնաշունչ մթնոլորտին մէջ, այս Աթոռի, եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ համար իրենց կեանքը ողջակիզած անմաններու հովանին ու նայուածքին տակ: Աւետարանի, եւ Եկեղեցւոյ նուիրեալներու հովանին լոյսին մէջ հասունցաւ ու անուշցաւ անոնց մտաւոր ու հոգեւոր կեանքը, բազմերես եւ բաւարար՝ պատրաստութեամբ: Վստահ ենք որ փորձառութեան բովին մէջ մարզուելէ եւ թրծուելէ վերջ, պիտի կարենան ըլլալ արժանի յաջորդները իրենց մտահիպարհներուն, չնորհազարդուած Հայ Եկեղեցականի տոնմիկ ազնուականութեամբ, որոնցմէ վերջինին ձայնը այնքան քաղցր կը հաչէ տակաւին իրենց մէջ, կոչումի եւ պարտքի ճամբառն վրայ:

Ուրախութիւնը որ կը լեցնէ զմեղ այս հոգեւոր հունձքին առջեւ, անսպարագրելի է: Վեց անձնուէր եւ պատրաստուած երիտասարդներ եւս կուզան միանալու այն փաղանգին, «անձինք նուիրեալներու այն երամին, որ Դուրեան եւ Թորգոմ կրթանուէր Պատրիարքներու օրով, եւ Ս. Յակոբեանց Միաբանութեան ջանքերով՝ այս վերջի տասնեւինինդ տարիներուն պատրաստուեցաւ Ս. Աթոռոյ եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ սպասին: Կար ատեն մը, երբ Հայ երուաղէմը կը պատրաստէր կրօնաւորներ Ս. Տեղեաց պաշտպանութեան, եւ վանական ներքին ու անմիջական պէտքերուն համար միայն: Այդ պէտքերը այսօր դարձեալ կը պահեն իրենց ամրող ծանրութիւնը, Միաբանութեան ուժեղը սպասելու տեսակէտով, նոյնիսկ աւելի աճած ու բարդացած: Այս ըստի պղղական պահանջներուն վրայ աւելցած է նաեւ Հայ Եկեղեցւոյ գէթ մեծ մասի նոգեւոր սպասարկութեան շատ ընդարձակ պարտականութիւնը, Եջմիածնի եւ Արմաշի դադարումէն վերջ մանաւանդ, եթէ նկատի չառնենք Անթիվիասը, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հոգեւոր պէտքերուն հազիւ կրնայ համանի:

Հայ Եկեղեցին իր պատմական կեանքի ընթացքին, միշտ ջանք ըրած է նախանձակինդորիէն պատրաստելու իր պաշտօնեաները: պէտք չենք զգար հոս թուելու տեւական արդինքները մեր ներքին կենսունակութեան նուիրուած այդ համեստ ուժերուն, որոնք սրտառուչ անդրանիկութեամբ օժտեցին զմեղ, անօտարանալի ժառանգութեան մը համար, որը ո՛չ Եկեղեցականինն է այսօր, եւ ո՛չ Աշխարհականին, այլ ամրող Հայութեան առհասարակ: Մեր նախնեաց այս բարձր եւ պայծառ տեսիլը այսօր առաւել քան երբեք պէտք է կազմէ յատակը մեր մտածումին եւ գործին, կարենալ շարունակելու համար մեր պատմական գերը:

Նորութիւն մը ըսած չենք ըլլար, եթէ կրկնենք թէ Հայ Եկեղեցին այժմու մեր անփառունակ եւ վիրաւոր իրականութեան մէջ, ամենէն կենսական ու միակ ազդակն է Հայ ժողովուրդի ինքնապահպանման: Ան իրբեւ կրօնական Հաստատութիւն, ոչ միայն դիրք մը ու գեր մը ապահոված է հայուն քրիստոնէական Եկեղեցւոյ ընտանիքին մէջ, այլ նաեւ անոր ինսամքին ներքեւ ազնուացած ու ամրացած են Հայ ժողովուրդին ընտանեկան, բարոյական, եւ ընկերային կեանքի սկզբունքներ: Ասոր համար է որ Հայ ժողովուրդը եւ

Հայաստանեայց Եկեղեցին նոյնացած են իրարու հետ՝ ինչպէս պատմութեան մէջ, նոյնպէս եւ առաւելաբար այսօր:

Հայ Եկեղեցւոյ կապը իր ժողովուրդի հետ զարմանալի իրականութիւն մըն է, որ իր պատմական ցեղալին ու հոգեկան խորունկ պատճառները ունի, եւ հայը հայ պահելու կենսական ու միակ պայմանը՝ գէթ իրերու այս վիճակին մէջ։ Պէտք է յարգել զայն, եւ նուրիրուիլ մանաւանդ անոր վերկենցաղման եւ պայծառութեան, Մեր գերերջանիկ պապերուն համար դարեր պէտք եղան, արիւնի եւ արցունքի, սիրոյ եւ զոհողութեան դարեր, բռնելու եւ զտելու համար մեր էութեան մաքուր սոկին, Հայ ժողովուրդի բնութիւնը, խիճճը, Հայաստանեայց Եկեղեցին։ Պէտք չէ թոյլ տալ որ դարերու այդ ամրոցը, հոգեկան այս ժառանգութիւնը քանդուի քար առ քար, կայծ առ կայծ։

Ժողովուրդ մը այն ատեն կ'այրիանայ, երբ կը լքէ տակաւ հոգեկան այն արժէքները, որոնք իր զոյութեան սիւները կը կազմեն։ Տարիներէ ի վեր դանդաղ անձնասպանութեամբ մենք կը լքենք այն փրկարար նմանութիւնը որ անձնիր հայու հոգեկան արժէքն է, Պէտք է ջանալ այս նմանութեան մրտածումին եւ զիտակցութեան մէջ կանչել Հայը։ Այս նմանութիւնը, այսինքն հայու բնութեան միակ արժէքը կը զտնուի Հայ Եկեղեցիին մէջ, որ զործարան եւ ստեղծիչն է այս միութեան եւ մեր ժողովուրդի բնութեան, ուր հայ հողին դարերով մարզուած է դէպի բարին եւ կատարեալը։

Իրականութեան այս լոյսին մէջ, կրկնապէս կը վարդավառի եւ կը վսեմանայ այն ուղին որուն վրայ զօտեպինդ կը կենան այս վեց անձնազնները՝ եւ այն խտէալը, որուն զինուորազրուեցան անոնք Աստուծոյ եւ Ս. Եկեղեցիին առջեւ կնքելով կարմիր ուխտը իրենց հոգին։ Ո՞հ այդ ուխտը, կրակէ այդ շապիկը, ինչպէս կ'ըսէին հինոեր, դիւրին չէ հազնիլ, եւ այս զիտեն անոնք որ կը խիզախեն զինուորազրուիլ Աստուծոյ եւ մարդոց՝ Հայ Եկեղեցւոյ ծառայութեան։

Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը իր հոգիի խորէն կը բերկը այսօր ի տես նուրիեալներու այս երամին, որոնք իր թիւն ու որակը աճեցնելէ վերջ, ի տես նուրիեալներու այս երամին, որոնք իր թիւն ու որակը աճեցնելէ վերջ, կուզան կրելու իր սրբազան ուխտին տապանակը։ Ողիերու այս ուրախութեան կուզան կրելու իր սրբազան ուխտին տապանակը։ Ողիերու այս ուրախութեան միանան անշուշտ իրենց հողիով այս Հաստատութեան մէծ ու սրբազան երախտաւորները, վասնզի անոնց տեսին է որ մարմին կ'առնէ այսկերպ, հոգեւոր ժառանգութեան մը լուսակարմիր զծով։

Վատահ ենք թէ Հայ ժողովուրդը կը բաժնէ Մեր այս ուրախութիւնը, եւ բերկանքի յուղումով պիտի նայի մեզի հետ իր այս ազնիւ ու հոգեւոր մշակներուն, որոնք իրմէն իրեն կ'ընծայուին։

ԽՄԲ.